



Թիր 7

1890

Փետրվար 1

Ե Օ Թ Ն Ե Մ Ք Մ Ե Ք , Տ Ե Ռ

Օր մի կանուխ առշալուսին,
Մինչդեռ աղօն փայլէր լուսին,
Վերայ դաւանց դապարաւէս,
Եղէր խնկուն մի պլուէս :

Պըւէս տեսաւ , մի ժիշ հեռուն ,
Կուսիկ մաղուոր , կայտան , սիրուն ,
Ու ժայիս ի ուրբն , ի ձեռին փունջ ,
Մասչէր առ ինքն , համուար եւ մունջ :

Երա՞զ մարդեօֆ լոկ խարուսիկ
Տեսնէր պըւէս ; թիրօֆ կուսիկ .
Մէր այն ու այժմ կանգնէր իւր դէմ ,
Մեւ աշեռով եւ գեղադեմ :

Հազիւ հազ ինն զարնան ծաղիսամբ
Փայլէր եերա նական անամբ ,
Զգեսն էր պարզ . ինք մի գեղջուկ ,
Նայուածքն աղու սակայն գեղջուկ :

Երբ մերձեցաւ կուսիկն իւր եռվ ,
Վարդակարմիք ժայռոն դէմքով ,
Պըւէսն ըստ , « Ազի՛ նունիկ ,
Քանի՛ եղբայր եւ ենյր ունիք : »

« Եօրն են մեմ » տէր , պատասխանեց
Կուսիկն , ամենին ինէ են մեծ ,
Երեք ենյրեր եւ եղբայր չորս ,
Ոյց փոքրագոյնն են ես , ւաճգործ :

« Ո՞ւր են նոյն , իմ սիրուն ենյր : »
« Եղբայցս մին կաղ է միւսն իսկ կոյր ,
Օննիկ , նոււսն եւ Արուսնակ ,
Կը պառկին այդ ուռենոյն տակ :

Արմենակն ալ այս առաւտօս
Մեր զառները տարաւ յորօս ,
Իսկ ես , տէ՛ր իմ , անհոգ , զբարք ,
Հաւամեցի փեշակ մի վարդ : »

Ամենին եօրն եմ, ահաւասի՞կ .
Տէր իմ, տ' ս, ինչպէս բաղրասիմ
Շնչէ զեփիւն յարեւելից .
Ծաղկունք բուրեն ի՞նչ բաղրալից : »

« Բայց կը տեսնեմ որ ունիք դուք
Միա՞ն մի եղբայր, եւ դու, երկու ;
ինչպէս կ'ըլլայ, չեմ հասկընար,
Թուի ըսածդ ինձ անհընար : »

« Ինչո՞ւ, տէ՛ր իմ, մին կոյր, միւսն կաղ,
Ննջեն երեխն, ա'նդ, տես, խաղաղ,
Երկուին ալ դաշն, եղբայր եւ ես,
Եօրն եմ, երէ տիտակ բըւես : »

« Պառկին երեխն ուռենայն տակ,
Մին աղաւնեակ երկուն տարսակ,
Չորս էք ուրեմն, չո՞րս, չէ՞ այնպէս,
Քոյք իմ սիրուն եւ գեղատես : »

Ո՞չ, ո՞չ . Եօրն եմ, եղբայր եւ եոյր,
Տե՛ս շիրմները կանա՛չրոյր
Մերձ այդ խարխուլ ինձ տընակին,
Ո՞ւր հէ՛զ որբեր կը բնակին : »

Ո՞հ, այդ շիրմին են տա՛ս վրսեմ,
Յանախ գուլպաս անդ կը հիւսնեմ,
Նոցա վերայ նասած յանախ
Կ'երգիմ անոյշ, անփոյթ, ուրախ :

Եւ տաս անզամ երբոր արեւ
Մատուցանէ զլերշին բարեւ,
Սիրեմ ես ա'նդ զերմ աղօրել
Ազաս, անվախ եւ ա'ն-արգել :

Նոււան փունջ մը գոլցրիկ ծաղկօֆ
Նեհեց զինին այդ շիրմին ի գոզ,
Արուսն իսկ ոյյ գընաց իւր եով,
Երբոր ուզգին փըչէր ցոււր հով .


Եւ երբ ծերուկն այն ըսպիտակ
Ծածկեց դաշ, լեռ, ձոր ու վլսակ,
Օննիկն ուզեց ներմակ եւ պաղ
Վերմակին տակ պառկիլ խաղաղ : »

« Ուստի, բանի՞ն հաս էք այժմիկ,
Ըսէ, խնդրեմ, ազնիւ նունիիկ,
Երէ երեխն են այժմ յերկին : »
« Եօրն եմ միայն, եօ՛րն հաս, տէ՛ր իմ : »

Պըւէսն ի գո՛ւր այսպէս նզնէր
Համոզել կոյսը ոսկեհեր,
Նէ դեռ հասաւ մըսօք պնդէր,
« Ո՞չ, ո՞չ, երբէ՛մ, եօ՛րն եմ, մեմ, տէ՛ր : »

Սամսոն

ԱԼԵՍԻՍ Կ. ԿԻՒԼՈՒՆԿԵԱՆ



ԳՐԱՍԵՂԱՆՍ

Ներշնչուն է այդ չոր տախտակն ,
այդ անկենդան առարկայն . մի ոգի, մի
բարեկամ ոգի է, որ կը պատմէ ինձ իմ
երազներս, իմ յիշատակներս, կը լսէ նա
սիրաբարախս սրտիս հառաչքը , անձկու-
թիւններն , երբ կը ծռիմ անոր վերայ
սրտիս ալեկոծումներն գուրս թափելու:
Մանուկ էի, իմ միակ մտածմունքս գը-
րասեղանս էր՝ քանի՛ խնամով կը յար-
դարի զայն . թէ իսկ մեկնէի վարժա-
ռանէն , միտքս անբաժան էր գրասե-
ղանէս: Այդ հասակին մէջ իմ պաճու-
ճապատանքս էր, այն : Զմայլմամբ կը
լսէի նորա ճռինչներն . տպագոյի խոր-
հըրգաւոր ճայնն էր որ կը թօթափէր
թմրութիւնս, կը ներշնչէր արիութիւն
և այժմ զիտակցութեամբ կը կրկնեմ
իմաստանյն խոսքն . « Ո՞ առնէր զիս
ըստ աւուրցն տուտջնոց : Այն ոսկեզէն
ժամանակին մէջ կ'ուսանէի այնքան ու-
սումներ . սակայն, աւա՛զ, չունէի յայն-
ժամ ապագայի գիտութիւնն . ուստի
կ'երթայի գրասեղանիս առջեւ , հոն էր
իմ թերափս , այն ոգին՝ որ էր երբեմն
Սոկրատաց պահապան հրեշտակն , և ան-
կէ կ'սպասէի պատգամներ . ուխտեր
ունէի շրթանցս վերայ , իզմեր սրտիս

մէջ, խոկմունք ի միտս, և կ'ըսէի. « Ո՛վ իմ գրասեղանս, սլիտի լինի՞ս արդեօք փառացս պատուանդան, կ'արհամարհհեմ սնոտի համբուն, բայց կը ցանկամ ծշմարիտ փառաց, Բարէ՛, սակայն չէ իմ գրասեղանս անոնցն՝ որք անմահացած են մարդկութեան մէջ, հոն մարդկային հանձարներ հրաշակերտներ թողած են, անմահանուն գրուածներ, որք քաղաքակրթած են զաշխարհ, որք լուսաւորած են զմեզ. Լամարթին, Հիւկօ, Միւսէ, Պայրն, Տանթէ, հոն հեղինակած են իրենց ընտիր մատեաններն, հոն գիտունք, իմաստառէրք, բարոյագէտք, տատուածաբանք, ուսուցիչք կտարած են իրենց սիրելի հետազոտութիւնք: Եւ այդ աննշան, այդ չոր տիտակն՝ որ գուցէ լինէր գըժադր մահացելցն հողակոյտն՝ յարդարող ցուրտ թիակ, կ'անմահանայ, և նորա փոշիներն անգամ երկիւղածութեամբ, մասածելով թէ հոն աշխատած է հանձարեղ մարդ մի մոռցուած յամենայնէ, և լքեալ իւր բախտէն, և հուսկ նա կը բաժնուի և Այս գժոխնք աշխարհէն, այս փորձանք կեանքէն» որպէս կ'ըսէ անմահն Օտեան:

Եւ այդ գրասեղանի փոշիներուն մէջ կ'անշնչանան աշխարհի իմաստունք, որպէս աղիտից տառապանաց թունառը չնովն հեղճամահ կը լինին մարդիկ, իմաստունն, ուսեալն, գիտունն կը նմանի այն յանդուգն նաւասաւոյն՝ որ յանդունդս ծովուց չքնազ մարդարիտներ վեր հանելու համար կը խորասուզի, և կը կորնչի յաւէտ: Մարդարիտն նա կ'ընծայէ մեզ, բայց ինք, աւա՛զ, չէ ի միջի:

Իմ գրասեղանս չունի այն փառք, նա ուսանողի մը գրասեղանն է, պարզ և անշուք, գեռ ևս անգիտակ ամենայ-

նի, այլ յուսալից ուսանողին: Հոն կը արոփիէ նորա սիրտն, հոն ի լոյս ճրագի կ'աշխատի այդ ուսանող՝ երազուն Իւյափշոտակեալ ապագանցի խորհուրդներով, և թէ մի՛ զարմանար, երբ նա մըտախոհ իյնայ գրասեղանին վրայ եւ ննջէ անդ, մինչ գիշերոյ ժամք հասարակ են: Այդ վայրկենէն մանուկն Յակորին տեսիլքը իւր աչաց առջեւ ունի: Կենաց մէջ այն է սրտառուչ, այն է հմայիչ վայրկեան, երբ կը թողու պատանին իւր դպրոցն: իւր յիշողութեան առջեւ կուգան ոսկեղինիկ տարիներն անմեղութեան, երջանկութեան, և կը յուզուի, իւր աչաց առջեւ ունի իւր գրասեղանն, այն տեղն՝ որ այնքան տարիներ որոշուած էր իրեն համար, խորշիկ մ'էր, կէտ մ'էր, այդ վարժարանին մէջ: Նորա աչքերն կը տամկանան, ուստի կ'երթայ գողգոջուն եւ բեկեալ սրտիւ կը համբուրէ իւր գրասեղանն, մանկական յիշատակներով փղձեալյորդ արցունքով կը թրշէ տախտակին, որոյ մէջ կեանք մի, շունչ մի, ոգի մի կայ կարծես, որ կը խօսի իւր սրտին, որ անգամ մի ևս կը յիշեցնէ այն խաղերն, այն զրոսանքներն, այն զուարթ խօսակցութիւններն, այն ուսումնասիրութիւններն՝ զորս ունեցած էր անդ: Այդ ամէնն գիտէ այդ գրասեղանն, սակայն ոչինչ կը յայտնէ, անկեղծ խորհրդապահ մ'է այն:

Եւ ես կրեցի բաժանման դառնութիւնըն, կը յիշեմ այն օրն՝ կենացս ամէն օրերուն մէջ այն յիշատակելի օրն՝ յորում թողի վարժարանն. այո՛, թողի վարժարանն, բայց ոչ գրասեղանս, վասն զի կ'զգայի թէ ոնկնար է բաժնուիւ անտի: Անտի և ցայսօր ինձ հետ կը տանիմ դպրոցական կենացս քաղցրութիւնք: ամէն անգամ որ կը խոնարհիմ

գրասեղանիս առջեւ ուսանելու համար : Գրասիրին այն է մսիթարութիւն, այն իսկ է երջանկութիւն, համբուրել նորա փոշիներն , նորա երազոց մտատիպարն կը կեդրոնանայ ուսանիլ, միշտ ուսանիլ : Նոյն իսկ առանձնացեալ յանկեան ուրեք աշխարհի , փակուած լրին մենարանին մէջ՝ ուր բանաստեղծից , իմաստասիրաց հոգիք կը յառանեն և լոյս կը հեղուն մտաց մէջ, և յոյս կը ներշընչեն նմա քրտանցն ի գին լինել օրմի պարծանք իւր ազգին :

Ս. Գ.

ԷՄԻՆ ՓԱՇԱ.

Երբ Մր. Սթէնլիի վերադարձին լուրը առնուեցաւ, Նիւ Եօրֆ Հերալ լրագըրին տէրն հրամայեց իւր թղթակիցին ի Զանգիպար, որ ընդ առաջ ելնէ նըշանաւոր ճանապարհորդին և իմին փաշի, իւր հետ առնլով նաև քինին, ծըխախոտ, թէյ, ամէն ինչ որ կրնայ մասամբ ամոքել տհաւոր արշաւանքի մը տխուր հետեւանքներն : Եօթանասուն և հինգ զինեալ մարդիկ ընկերացան Հերալի թղթակցին : Գնդապետ Վիսման , արեւելեան Ափրիկէի Գերման գաղթականութեանց պետն , տուտ նըմա հետեւորդներու խումբ մը, պայմանաւ մը միայն որ Գերման դրօշակին ներքեւ քայլեն :

Մինչ Նիւ Եօրֆ Հերալ կը զրկէր իւր թղթակիցն ընդ առաջ մէջ՝ ուղեւորին , Պ. Փօրժ Մաքէնզի, արեւելեան Ափրիկէի Անկլիական ընկերութեան տնօրինն, կը մեկնէր ի Մօնապատ, համոզուած թէ Սթէնլի անկլիական եղերաց կողմէն պիտի վերադառնար :

Մախքերն ի դերև ելան : Սթէնլի , անկլիական կողմէն , մօտալուտ սովի մը

վասնգներն կանխատեսելով, հարկադրուեցաւ շեղիլ իւր ճանապարհէն իւր ընկերաց շահուն համար :

Նոյեմբեր 29ին , Հերալի թղթակիցն հանդիպեցաւ Սթէնլիի , որ հակառակ յոգնութեանց և բիւրաւոր զրկմանց , լաւ առողջութիւն մը կը վայելէր , բայց իւր մազերն ու մօրուսը սպիտակացած էին միայն : Յաջորդ օրը , մեկնումը տեղի ունեցաւ և Դեկտեմբեր . Յին հասան ի Զանգիպար , Պակամօնօի մէջ յաղթական կերպիւ մտնելնէն յետոյ : Ճշմարտիւ հրաշալի ճեռնարկութեան մը այս բարեյաջող վախճանը տխուր գէպքով մը ընդմիջուեցաւ : Սթէնլի առանձին նաւ մտաւ Զանգիպարի համար : Էմին փաշա որոյ աեսողութիւնը տկարացած էր , Պակամօնօի մէջ իւր բնակած տանը պատշգամին վրայ կը գըտնուէր , յենակէտ վանդակին բարձրութեան վրայ առանց մտածելու , հաւասարակշռութիւնը կորանցուց և միջոցին մէջ անկաւ 20 ոտք բարձրութենէն : Իւր վիճակը պահ մը երկիւղ պատճառեց : բայց փաշան յաղթական գէթ մասամբ կրցաւ ինքոյինք ազատել այդ նոր վտանգէն և Սթէնլիի յիշատակելի արշուանաց պատմութիւնը չվերջացաւ սգոյ երեսով մը :

Պէտք է սպասել Սթէնլիի էմին փաշայի հետ ունեցած յարաբերութիւններուն հրատարակութեանց , գնահատելու համար իւր ճանապարհորդութեան աշխատագրական կարեւորութիւնը :

Սթէնլի և էմին փաշա գտան Քօնկօյի հովտին մէջ ընդարձակ անտառ մը որ իւր օձապտոյա եզրերով , ծոցերովն ու հրուանդաններով անհուն ծովու մը երեւոյթն առած է . հիւսիսային արեւելքէն ի հարաւային արևմուտք կը տարածուի . այդ տիռաննաայ երկ-

րին տարածութիւնն է 246 000 քառակուսի:

Եամսկուեալի և Նիանզալի երկիրներուն

լեռ մը , գագաթը ձիւնապատ , հաւանականաբար ծովուն մակերեսէն 5.500 մէթր բարձրութեամբ : Այդ լեռը կը



մէջ գանուող բնիկներն հինգ զանազան լեզուներ կը խօսին :

Գտնուած է Նիանզալի վրայ հսկայ

կոչուի Ռիւլինցովի :

Այս նշանաւոր տեսարանաց հանդէպ ,

ափրիկեան ուղեւորութեան այս բազ-

մազան վստանդաց մէջ Սթէնլի յառաջ
մղած է իւր յանդուղն արշաւանքներ,
750 անձէ բաղկացեալ կարաւանի մը
գլուխն անցած : Էմին փաշախ հետեւո-
ղաց թիւն հասած է 294ի , որոց 59
տղայ , մեծ մասամբ որբ : Էմին փաշախ
հետ էին իւր տղիկը և երկու գնդա-
պետներ Վագիրս և Ավաշ :

Վիքթօրիս լճին հեռանալնէն վերջ
էմին փաշա կորսնցուց իւր հետեւորդ-
ներէն 18 անձննք և Զանզիպարէն բնիկ
մը : Բնիկ ցեղերն ուղեւորութեանց ա-
մեն մէկ քայլին , հանդիպելով նոցա ,
նեղութիւններ պատճառած են էմին փաշային ,
առարկելով թէ՝ իւր հե-
տեւորդք մարդակերներ են չարաշուք
գաղափարներով ոգեւորեալ . Մեծ դըժ-
ուարութեամբ յաջողած են իրենց բա-
նակէն հեռացնել այդ միասակար վայ-
րենիներն և շատ սպարագայներու մէջ
հարկադրուած են զրմանո սպաննել նո-
րանոր դժբաղդութիւններէ բոլորովին
ազատ մնալու համար :

Սթէնլի՝ այսօր Եւրոպա կը վերա-
դառնայ իւր նշանաւոր ուղեւորութե-
նէն և երկու մեծ գիւտեր կ'ընէ արժա-
նի արձանագրուելու աշխարհագրական
պատմութեան մէջ : կը ծանօթացնէ քա-
ղաքակիրթ Եւրոպիոյ՝ անձանօթ Ափ-
րիկէի զանազան մասերն և կը գտնէ նը-
շանաւոր էմին փաշան , և թէ՝ ի'նչչէս
գտած է , կարծէ որ փոքր ինչ տեղե-
կութիւններ աշանք այդ դէպքին վրայ :

Սթէնլի՝ միշտ հետամուտ գտնելու
էմին փաշան , նիանզայէն հեռանալէն
վերջ , Քաջալիկէն եկող բնիկներ իրեն
կը տեղեկացնեն թէ՝ Մալէչա անուն
սպիտակ մարդ մը իրենց պետին ծրար
մը յանձնած է , Սթէնլիի տալու հա-
մար զայն : Հարցուցին իրեն թէ՝ կը
փափաքէր իրենց հետեւիլ . « Այս՝ պատ-

տառիսանեց Սթէնլի , և եթէ ձեր խօս-
քերը ձիշտ են , զձեզ պիտի հարստա-
ցընեմ : »

Յաջորդ օրը , Սթէնլի ստացաւ . ծը-
րարը որոյ մէջ նատակ մը կը գտնուէր
26 թուականաւ և Տօքթէօս էմին ըս-
րադրութեամբ : Այս ատեն հասկցաւ
թէ՝ ձերմակ մարդը բուն իսկ էմին փա-
շան էր : Սթէնլի չվարանեցաւ երբէք .
իւր խուզարկութիւններն շարունակեց
և լուր զրկեց ի թափալլի , Էմին փաշախն
թէ՝ պիտի մեզնէր յեւրոպա և պիտի
կրնար ինք ևս միանալ թէ՝ ո՛չ էմին փա-
շա ինքնին հասկնալով իւր դժուարին
կացութիւնը և իւր խումբին դէմ մար-
տընչելու անկարելիսութիւնն իսկ , հա-
ւանեցաւ միանալ Սթէնլիի . իւր 240
եգիսլացաւց հետ : Այս պարագայնե-
րուն մէջ երկուքն կը գտնուէրն՝ երբ
էմին փաշայի ծանօթ դժբաղդութիւնն
պատահեցաւ , և Սթանլի ստիպուեցաւ
թողուլ իւր մեծանուն ընկերը Եւրոպա
վերադառնալու համար :

Մեր պատկերը կը ներկայացնէ էմին
փաշա՝ որ իւր սրչաւանքներէն յոգնած
վատէլախ մէջ իւր թղթակցութիւններն
գրելու զբաղած է :

Մ. Գ. ՄՈԶԵՆ

•••••

ՍԻՐԱՆՈՑ

Ն Ա Ր Ա Գ Ե Պ

ԱՌ ՀԱՄԿՐԵԼԻՆ ՀՐԱՆԴ

Ա.

Հինգ տարեկան մանուկ մըն էր Սիրա-
նոյ : Իր դէմքն անմեղութեան , պար-
զութեան և չնորհաց երդեակ գեղեցկու-

թիւնն ունէր : Իր խաժուկ աչերը զոյգ մը նրբին արտեւանաց տակ կը վառէին, մանկական անոյշ անկեղծութեամբ մը : Խարտեաշ, այլ խառնամառն վարսեր՝ խօլ առասութեամբ մը վար սողոսկելով՝ դեղձան պուրակներ կը յօրինէին փափուկ ուսերուն վրայ ու իր քընքոյշ շրթները, որք վարդի թերթերէն շինուած լինել կը թուէին, երբ բացուէին ժայիտ մ'ուրուագրելու, ի տես կը դնէին մարգարտաշար փոքրիկ ակռաներու կրկին շարք մը : Ինքն ալ սիրուն էր, իր անուան չա՛փ սիրուն :

Մանկական անմեղ տիոց զուարթութիւնն ունէր : Միշտ թրթուուն ծիծաղ մը կար իր այտերուն վրայ, միշտ զրօսանքի եռանդ մը՝ իր երակներուն մէջ :

Բայց, ատեն ատեն, մտածկուու ու մելամաղձիկ կերպարան մը կ'առնուր : Իր ցնծութիւնը թախծութեան կը փոխուէր և խուսափուկ սարսուու մը կ'անցնէր իր ոսկերաց վրայէն : Ի՞նչ էր ասոր պատճառը : Ճակատագրին ո՞ր անգութ եւ խարէտկան պատրանքն էր այս, որ խոլմանց հոսանքի մը կը մատնէր այդքնքոյշ էակը : Ծիծաղկոտն Սիրանոյշ, ինչո՞ւ կը մտածէր այնքան անոյշ ոչ միամիտ ժայիտներու մէջտեղ, որք մանուկի մը շրթներուն վրայ կը վասին ու կը մարին . . . — Այս հարցմանց ոչ ոք կը նար պատասխաննել :

Նման խօլական էակի մը, որուն ցընորական իշխանութիւնը բովանդակ աշխարհի վրայ կը տարածուի, Սիրանոյշ խաղալիքներու ամբողջ բանակի մը կը հրամայէր : Իր պալատոն՝ իր մանկական ունեակն էր, որ զարդարուած էր գոյնզգոյն կերպասաներով և մանր ու սիրուն կարասիներով : Դէս ու դէն, ցանուցիր կը նշմարուէին հազար ու մէկ չնչին իրեր, գեղեցիկ պաճականապա-

տանքներ, որոց մէջ ամենէն աւելի՛ աչքի կը զարնէր այն մեծ որրանն, ոյր խորքը՝ կապոյտ սնդուսէ օթոցի մը տակ՝ կը հանգչէր մանկակերս պաճուճապատանք մը : Անշարժ էր նա և ծիծաղկոտ, ոյր դէմքը ծածկուած էր վարդերանգ մարմաշի մը ծփանաց ներքեւ և որ՝ հակառակ իր կապուտակ բաց աչերուն՝ կարծես կը ննջէր հանդարտիկ :

Աստիիկն էր այս, Սիրանոյշի ընտրելագոյն խաղալիկն, որ արհեստական մեծ ճարտարութեամբ շինուած էր : Եթէ մատովդ քիչ մը ձնչէիր, նորա մըշտաժպիտ շրթները կը բացուէին եւ « Մայրի՛կ » բառը կը թրթուար՝ օդին մէջ՝ իր ծաւի բիբերը, որք միշտ ասդին անդին կը դառնացին, իրական նայուածք մ'ունէին կարծես : Փոքրիկ թեւերն ալ դոյզն ինչ ձնշմամի, գէպիյառաջ կ'երկարէին գոզգես գրկելու համար զքեզ : Եւ Սիրանոյշ այդ անշունչ էակին համար բնազդական մայրութեան քաղցրիկ զգացումն ունէր :

Երբ, մէկ քանի օր առաջ, այս խաղալիկը իրեն բերին, յանձնորարեցին միանգամայն խելօք կենալ և ազմուկ չը հանել տանը մէջ, իր մօրկան հիւանդութեանը պատճառաւ : Եւ արդարեւ, մօտակայ խցիկի մը մէկ մութ՝ անկեան մէջ, Սիրանոյշի մայրիկը ոգեզվար՝ կը տանջուէր իր մահուան ցուրաւ վերմակին տակ՝ Հէ, գ կինը, ցաւերու անդունդի մը՝ մէջ թաղուած, հալած մաշած էր ամբողջովին : Իր տծոյն այտերն, աշնան թափուկ աերեներու գեղնութիւնն ունէին և աչերը՝ աւկայծ ճրագի մը յետին պլազմա ցուլքերը : Իր չնչառութիւնը կը գանգազէր տակաւ և մահը ցրտին համբոյրներ կը գրումէր նորա սառնապաղ ճակտին վրայ :

Բայց Սիրանոյշ տեղեկութիւն չունէր

բնաւ այս ամենուն վրայ : Կը շարունակէր իր զրուանքներն , իր օրօրներն Աստղիկի վրայ , և ամենեւին չէր լսէր գողունի փսփսուքներն , արտասուելու

Արդէն երեք օրերէ հետէ , Սիրանոյշ արգիլուած էր մոնել այն սենեկին մէջ , որ ընդհուպիր հէք մօրկան գերեզմանը պիտի ըլլար : Առաջները , երբ մայրը չ'էր



խղղուկ ձայներն և այն խւսդաս հեծեծանքներն , որք կը թնթային յաճախ կուրծքելու տակ :

գտնուէր դեռ մահուան ջղաձգտմանց մէջ , Սիրանոյշ կ'երթար իր մօրկան անկողնոյն քովիկ , իր խարսիշահեր գլխի-

կը հանգչեցնէր նորա կուրծքին վը-
րայ , և սա , հէք կի՞նն . իր վտիտ ու
դողդով ձեռներով , — որք մեղրա-
մոմի թոշնած գոյնն ունէին , — կը գըգ-
ուէր ու կը շոյէր զաւկին դեղձան մա-
զերուն թաւարծի խոսլոսկները :

նըն : Այլ յանկարծ , աղեկտուր ձիչեր և
դառնակսկիծ հեծութիւնք եկան խոռ-
վել առաւեօտեան խոր լրութիւնն . և
արտասուք ու հառաչանք ազատ ասպա-
րէզ գտան տանը մէջ . Սիրանոյշ , ի լրու-
սոյն հեծեծագին մորմոքանաց , անշարժ



Բ.

Դեկտեմբերի առաւեօտ մ'էր : Տիրա-
մած և ամսուու էին երկինք : Զիւնա-
ռատօրէն կը տեղար և սպիտակ սաւա-
նի մը տակ կը ծածկէր լեռներն ու դաշ-
տերը : Սիրանոյշ անճառ բերկրութիւն
մ'ունէր այդ օր , զի շատ կը սիրէր ձիւ-

կայնեցաւ իր որրանին մօտիկ , զար-
հուրկոտ հայեացքը պիշ ուղելով այն
դրան վրայ , որ սոսկալի ողբերգութիւ-
նըն իրմէ կը ծածկէր :

Ապա , յանկարծական անձկութեամբ մը
ըմբռնեալ , Աստղիկի , իր սիրելագոյն
պաճուճապատանքին նայեցաւ , կարծես

օգնութիւն խնդրելու համար անկից .
բայց սուտ մանկիկը միշտ նոյն անոյշ
ժպիտ , միշտ նոյն յարաշարժ բիբերն ու-
նէր իր , ամենայնի սփոփանք :

Նոյն պահուն դուռը բացուեցաւ : Սի-
րանոյի զարհուրանքը կրինապատկե-
ցաւ : Եղկելի տղան մահու չափ տժգու-
նած էր և ամբողջ մարմնով կը դողդը-
ղար , իրքեւ եւեկարական հսուանքի մը
ազգեցութեան տակ : Մանրերկրորդ մը
յետոյ , թշուառ աղջիկն ինքզինք գտաւ
հօրը բազուկներուն մէջ . որ վայրագ
պնդմամբ մը կը սեղմէր զայն իր լանջաց
մէջ և խօլական համբոյրներ կը դրոշմէր
անոր շողշող աշերուն վրայ : Ծըլ-
նիներու շառաչ մը լսուեցաւ , դուռ մը
բացուեցաւ և Սիրանոյշ տարուեցաւ այն
մահաստուեր անկողնոյն քով , ուր կը
հանգչեր իր մայրիկն անկենդան , շըն-
չասպա՛ռ , մահացեա՛լ

Հէգ մանուկն , անուահման երկիւղի մը
մատնուած , իր շրթները գրաւ մօրկանը
ճակտին վրայ , որ , տւա՛ղ՝ ցուրտ էր և
սառուցիկ , նման այն ձիւնին , որ խոչոր
կտորներով կը պտուտկէր ամպամած եր-
կընքին տակ :

Այնուհետեւ Սիրանոյշ սուգի սեւ ըզ-
գեստներ հագած էր : Բայց սեւին հետ
ո՛րքան աններգաշնակ կ'իյնային այն
բազմագունակ խաղալիկներն , որոնցմով
խճողուած էր իր ամբողջ սենեակը : Բան
մը չէր փոխուած կարծես այդ սիրուն
էակին կենացը մէջ : Օրն ի բուն միենոյն
խաղարն , միենոյն զրօսանքներն , խա-
ղալիկներուն հետ միենոյն խօսակցու-
թիւններն կը շարունակուէին : Սիրան
Աստիլիկի որբանն էր , որ իր նախկին
պատիւը կրունցուցած էր : Հո՛ն , սեղա-
նին տակ , լքեալ և մոռցուած կը կե-
նար նա : Սիրանոյշ ևս թէեւ կը պահէր
իր ծիծաղն ու զուարթութիւնը , բայց

շատ յաճախ և շատ երկար կը մտա-
ծէ՛ր . . . Խոհից բուռն վայրկեաններու
մէջ , երբեմն արցունքի կայլակներ ալ
կը բիբեզանային աշերուն ծայրերը :

Աստիլիկ ալ մեռա՛ծ էր : Աւասիկ
պատմութիւնը :

Օր մը , դարձեալ ցուրտ առաւօտ մը ,
Սիրանոյշ ի զուր մատը գրաւ այն զըս-
տանակին վրայ ; որ կը բանար խաղալի-
կին բերանը , չարժ կուտար բիբերուն
և թեւիկներուն . . . : ի զուր ջանք ը-
րաւ և աշխատեցաւ : Աստիլիկ անշարժ և
անխօսուկ կը մնար : ի՞նչ էր եղած ա-
նոր լեզուն , որ , թեթեւ իմն ճնշմամբ ,
« Մայրիկ » կ'արտասանէր միշտ : Ո՞ւր
էին իր դարձդարձիկ բիբերը , որք անոյշ
նայուածքներ կը ձգէին ամեն կողմ :
Ա՛հ , գեղեցիկ պաճուճապատանքներն
ալ աղետաւոր ճակատագրէ մը ազատ
չեն կրնար ըլլալ : Սիրանոյշ իր ջանքե-
րուն վրիպիւը տեսնելով՝ տիրեցաւ .
ապա , երկնային պարզութեամբ մը ,
որտանին վրայ ծաեցաւ եւ իր շրթները
գրաւ Աստիլիկ ճակտին վրայ , համրու-
րեց զայն ճիշդ այն երկիւղածութեամբ ,
որով համրուրած էր իր մօրկան սառու-
ցիկ և մահատիպ ճակատը :

Մի քանի վայրկեան մտածելէ յետոյ
գրաւ զԱստիլիկ առուփի մը մէջ և պար-
տէզ իջաւ : Հո՛ն , լայն ու խոչոր փոս
մը բացաւ , և տուփը տեղաւորեց փո-
սին մութ խորքը , արտասուաթոր ու-
ռենոյ մը հովանոյն ներգեւ , որպէս զի
այդ ծառը միշտ արցունք թափէ հէք
Աստիլիկի գերեզմանին վրայ : Եւ թախ-
ծու հառաչանքէ մը յետոյ , տուն վե-
րագարձաւ :

Սիրանոյշի տարիքն ունեցող տղայք ,
ինչ որ ալ ընեն գաղտագողի , շատ քիչ
անգամ իրը գաղտնիք կը մնայ իրենց
մեծերուն համար : Անշուշտ Սիրանոյշն

Նշմարուած ըլլալու էր, երբ իր սիրելագոյն խաղալիկին «Վերջին պարտաւորութիւնը կատարելու համար պարտէզ էր իջած. վասն զի, քիչ ժամանակ յետոյ, ճիշդ այն պահուն, յորում կը կին մահերու դառն յիշատակն իսպառ սրբուած էր անոր յիշողութենէն, իրեն վերադարձուցին սիրեցեալ Աստիլիկը, իր մանկիկը վերկենցաղեալ, որ, ինչպէս ուրիշ անդամներ, դարձեալ «Մայրի՛կ կ'աղջաղակէր, բազուկները կ'երկարէր, և իրական նայուածքներ կ'արձակէր իր շարժուն բիբերուն մէջէն»:

Ներկայք կը սպասէին որ Աստիլիկի վերստին ներկայութիւնն ուրախութիւն պատճառէր Սիրանոյշի և լաւ ներգործութիւն մը ընէր անոր վրայ: Բայց մանուկն առանց այլայլըն, անկեղծ կերպարանով մը:

— Ուրեմն, ըստու, մայրիկս ալ կ'ուզեմ: Ինչո՞ւ մայրիկս ալ միատեղ չը բերիք:

Եւ անկէ ետքը, երբէք տեսնել չուզեց Աստիլիկը: Միւնոյն օրուան երեկոյեան դէմ, երբ հիացած կը նայէր կենդանագիրներու տետրի մը մէջ, յանկարծ նշմարեց փոքրիկ պատկեր մը, որ կը ներկայացնէր իր մայրիկն ու զինքը, գեղեցիկ պաճուճապատանքի մը հետ, որ Աստիլիկի նմանութիւնն ունէր:

Եւ Սիրանոյշ, կենացը մէջ առաջին անգամ ըլլալով, լալ սկսաւ դառնապէս: Արտասուաց խոշոր կաթիլներ՝ մարգարտի հատիկներու նման՝ վար կը կաթէին իր մեղոյշ կապաց աչերէն: Թշուառ աղջիկը կը մտածէր թէ կան աղքատիկ տղաքներ ալ, որք անօթի կը հեծեն և ծարաւի կը թառամին, բայց իրենց քովիկն ունին իրենց սիրեցեալ մայրի՛կը . . . :

ՄԱՅՐԻԿ, ի՞նչ անոյշ բառ:

ԳԵՂՐԴ Կ. ՄԻՄՔԵՇԵԱՆ

ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Փոքրիկ Հայկանուշի պատուիրած են որ սեղանին վրայ բան մը չուզէ:

Օր մը ամենուն կերակուր կը բաժնուի և կը մոռնան Հայկանոյշը:

Բարի աղջիկը լուս կը կենայ: և երբ մայրը սպասաւորը կը կանչէ նոր պնակներ բերել տալու համար, Հայկանոյշ իրենը կ'երկնցնէ.

— Մայր, իմ պնակս մաքուր է:

Արաքսիա դաշնակի դաս կ'առնու:

— Երկու ձեռներդ ալ մէկտեղ չ'են շարժիր, կ'ըսէ օր մը իւր մայրը:

— Մայր, ինձ այնպէս սորվեցուցին թէ՝ աջ ձեռքը չգիտէր միշտ, ինչ որ կ'ընէ ձախը:

Օննիկ իւր մէծ մօրը կ'սպասէ, որ երկայն ճամբորդութենէ մը պիտի վերադառնոյ:

— Մայր, երբ պիտի գայ:

— Զաւակս, ճաշէն վերջ:

— Ուրեմն, շուտ ճաշէնք, որպէսպի մէծ մայրը գայ:

Փոքրիկ Հայկուհի գիշերօթիկ վարժարանէն իւր մօրը կը գանգատի թէ՝ երբէք իրեն այցելութեան չը գար:

Մայրը կը պատասխանէ.

— Սիրելի աղջիկս, այն օրը որ քիչ մտածես վրաս, գալուցդ պիտի գամ:

Ա՛հ, կը գէչէ Հայկուհի, Մայրիկը այլ ևս չպիտի գայ, երբէք, քանի որ միշտ անոր վրայ կը մտածեմ:

Վարժարանին մէջ:

— «Մանուկ» բառին յոդնակին ի՞նչ

է:

— Երկուորեակ, պարո՞ն, կը գոչէ ամենէն ուշիմ՝ աշակերտներէն մին։

ՕԳՏԱԿԱՐ ԶԲՈՍԱՆՔ

Եկայնակեաց ծառեր. — Ընդհանրապէս ոյնպէս ընդունուած է թէ՝ ծառերու տարիքն 800 թուէն անդին չ'անցնիր. Պիտի նշանակենք այնպիսի ծառեր որոց երկայնակեցութիւնը զմեզ բաւական կը զարմացնէ։ Չորս տարի առաջ էտիմպուրկի անտառապին արուեստահանդիսին մէջ տեսնուած են 1000 տարեկան եղելիններ։ Ամերիկայի մէջ կարուած է Վուաշինկիթօնիա ժիկանթէ տանուն ծառ մը, 118 մէթր բարձրութեամբ, և 3000 տարեկան։ Իտալիոյ մէջ Բավիա քաղաքին մերձակայցքը կը գտնուի նոճի մը որուն համար կ'ըսեն թէ՝ Յուլիոս Կեսարի ժամանակակից եղած է։ Գերմանիոյ մէջ նէօթտատի շըրջակայններն կը գտնուին 1000 տարեկան թթենիի ծառեր։ Ֆիլատելիքիական լըրադիր մը կը յիշառակէ Պոսինի մերձակայններն այնպիսի լողիններ, որք 20 դարեր տեսած են։

Զուիցերիոյ անտառաց մէջ կը գըտնուին երկայնակեաց ծառեր, որոց կոճղին տրամադիծն է 6 մէթր։ 1868ին, սաստիկ փոթորկէ մը այդ ծառոց միայն ձիւզերը կոտրեցան և վեց կտոք հազիւ կարողացան այդ սաստիկն իրենց տեղը փոխադրել։

Կրիայի միջոցաւ նաւարկութիւն. — Անկիական թերթի մը մէջ հետեւեալ հետաքրքրական պատմութիւնը կը կարգանք։ «Պ. Ն. . . նաւարկութեան նոր եղանակ մը գործադրած է։ Սիամի ծոցին մէջ Հաթիէն փոքրիկ նաւահանգըստին առջեւ իւր փորձը կատարած է։

Հինգուկէս մէթր երկայնութեամբ թեթեւ նաւակ մը շինել առաջվ, զայն լըծած է երկու մեծ կրիայներու պարաներու և սանձի միջոցաւ։ և ծովուն մէջ թող տուած է կրիայներն, որք սկսած են մեղմաբար յառաջանալ սիրուն տեսարան մը պարզելով։ Բայց պէտք էր վերագունալ։ արեգակը մայրը կը մտնէր և Պ. Ն. . . հակառակ իւր կամաց չէր կրնար սանձել կրիայներն որք կը յառաջանացին ծովուն վրայ։ Հարկադրըս ուցաւ կարել սանձն ու պարաններն և ծովուն մէջ մեղմ լքանել իւր ընտիր կրիայներն որոցմէ բաժնուելուն վրայ ցաւցաւ ինք։ Վերադարձաւ ի նաւահանգիստ երդմենը լով այնուհետեւ նմանօրինակ ձեռնարկութիւն մը երրէք չը կատարել։»

Ապակեղին բլուր. — Փարիզու թանգարանին երկրաբանական բաժնին մէջ բերուած են մի քանի նշանաւոր ժայռի կտորներ։ Միացեալ Նահանգաց մէջ կը գտնուին այդ ժայռերն երկու նշանաւոր տեղեր, մին Ապակեղին Բլուր կոչուած, իսկ միւսն՝ Բնական Կամուրջ։ Այդ նշանաւոր վայրերն կազմուած են երկու ազգեցութեամբ, երկրիս հրոյն և չեղեղներուն միջոցաւ։ Ստորերկեայ ձեղերէն գուրս հոսող զանազան նիւթերէ կազմուած հալած առակին երկրիս մակերեսին վրայ կազմուած է ջրոյ ազդեցութեամբ և եղած է տափակեղն դաշտ մը, զանազան ձեւով։ Բարձրութիւնն 20 մէթր և երկայնութիւնն՝ 40 մէթր, որոյ վրայ կ'ամճին մամուռներ, եղեւիններ և այլ բոյսեր։

Թարգմ.

Մ. Պ. Մօջեան

ՀԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԱԽՍԻՍՍՅԻՆ ԲԽԻԵՌ

ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒ ԺՈՅԵՖԻ

Ն.

ԾՈՎ ՆՈՐ-ԶԵՄՊԼԱԻ

—

ԳԼՈՒԽ Գ.

Զմեռն . — Արշաւանի սառոյցի վրայ .
— 1873 յունուարի 1 . — Նաւուն մեջ
կեանի . — Սառոյցներու յարութիւնն .

(Տարունակուրփիւն 6 թիւէն)

« Ամէն կիրակի , միջօրէին , Աստուածային պաշտամունք կը կատարուէր , ամենայն պարզութեամբ և գրեթէ անշուք կերպիւ , մեռելոց պաշտաման նըման . ի ձայն զանգակին , կամուրջը ծածկող վրանին ներքեւ կը հաւաքռուէին բարեպաշտ ուղեւորք , և հոն՝ ի լոյս կանթեղի մը , ուր կը վառէր ձկան իւղ , կը կարգային Աւետարանն , իբր թէ՝ Քրիստոնէութեան նախնական ժամանակաց մէջ եղոծ լինէին :

« Յետ ճաշու , զննելու և դիտելու գործողութիւնք կը կատարուէին Բարձիկներու վրայ յինած , մեր լոին սենեկաց մէջ , ապչեալ և հիացեալ կը դիտէինք շրջակայ իրերն , ջանալով գիտնալ թէ՝ մէկ ժամուան մէջ ո՞րշափէ երկվայրկեան կը գտնուի և քանի՞ երկվայրկեանը մէկ տարի կ'ընէ . Հիւսիսային բեւեռը ուղեւորող Անկլիացի ճանապարհորդաց նման զրօսանքի աղբիւրներ չ'ունէինք և չ'էինք կրնար նաւուն մէջ կատակերգական ներկայացումներ տալ . նախ՝ մեր նաւատափիք բազմաթիւ չէին , երկրորդ՝ մեր վիճակն վասանգամք էր . այն փոքր սենեկին մեջ՝ յորում կը գտնուէինք , կարելի չ'էր թատրոն

մը զետեղել առանց ի նկատի առնլոյ սա պարագայն թէ՝ զամենքն զրօսցնելու համար , ներկայացումն հարկ էր չորս զանազան լեզուներով տալ :

Մեր առողջապահական վիճակն այնքան փաղձալի բան մը չ'էր . թոքային և բերնի ամէն հիւանդութեանց ենթարկուեցանք . օր չ'էր անցներ որ բժիշկն երկու հոգի խնամած չ'ըլլար :

« Մասնաւորաբար Քոիշ մեքենավարըն , որ անտարակոյս ցուրտ առած էր , խիստ կը նեղուէր , միշտ վառարանին քով կ'երթար և չափազանց . կ'երկնչէր դողդղալէ : Այս հիւանդութեանց դէմ դնելու համար , խիստ սահմանափակ դարմաններ ունէինք : Գինին՝ որ նմանորինակ պարագայից մէջ կազդուրիչ դեղմ'է , կը պակսէր : Մեր պաշտրին ծայրայել ազգայտութեան պատճառաւ մէկ շաբթուան մէջ տասն և ութ հոգւոյ , չորս շիշ գինի կ'իյնար :

« Ստուգիւ , որքա՞ն ողբայի և արգահատանաց արժանի վիճակ մը պիտի ունենայինք , եթէ՝ մեր արշաւանաց միջոցին սպաննած չ'լինէինք ութսունի մօտ արջեր , որոց թարմ և զով միսն զմեզ ըստ բաւականին կազդուրեց : Բաց աստի , վառարանին վրայ մասնաւոր թաղարի մը մէջ կազմիր մշակելու խոհեմութիւնն ունեցած էինք , որոյ վրայ շատ խնամք կը տանէր նաւատափի մը : »

Յունուարի ամսոյն մէջ , պմէն օր նաւը ցնցումներ կրեց : Զջին տննման և անսովոր յեղափոխութիւն մը ծագեցաւ :

Առաւոտէն ի վեր ահաւոր ճարճատիւն մը լսելի եղաւ՝ միացեալ զօրաւոր և տկարցնցումներով : Մի իուուլ մոնչիւն լսելի եղաւ սենեկին մէջ՝ նման այն աղմուկին , զոր կը յարուցանէ սաստիկ կը բակի վրայ եփող կաթսայ մը ջուրն կամուրջին վրայ ճանապարհորդացք լսե-

սով ահռելի դղրդիւն մը , ի մեծ ոսս-
կում իւրեանց , լիովին վստահ եղան
վտանգին մօտալուտ լինելուն վրայ :

« Ի՞նչ կայ . Ոչինչ : Կը լսենք գեռ
սպահակին ձայնն , և որչափ այդ կանո-
նաւոր ձայնն կը հնչէ մեր ականջին ,
վախնալու բան մը չ'ունինք : Յանկարծ
առաւել արագ կերպիւ կը քայլեն կա-
մուրջին վրայ , և սուր ձայն մը կը գո-
չէ : « Արթնցէ՛ք , քնացողներ , երկու
ա՛րջ : »

« Սրջերը կ'սպաննուին և խոկոյն կը
մտնենք մեր խրճիթներն : Ննջելէ ա-
ռաջ կը կարդանք մեր ձեռքը գանուող
գրքին մէջն հատուած մ'եւս : Ճանա-
պարհորդութիւն մ'է յԱփրիկէ , Հասա-
րակածին հզօր լնութիւն , որքուն գե-
ղեցիկ կ'երես մեզ , երբ այս սառուցա-
պատ աշխարհէն կը դիտենք զեեզ : Որ-
քա՞ն այս վայրաց մէջ կը գրաւեն մեր
ուշադրութիւնն : « Ճանապարհորդք ,
« կըսէ գիրքն , պատղատու ծառերով
« զարդարուն , և դաշտաւէտ խոսե-
« րով ծածկուած ճանապարհներէ , հա-
« սան այն վայրն , ուր . կը խայտային
« ընտային գեղեցիկ այծեամներն , կը
« տեսնէին կապուաակ ծովալմեր՝ յորս
« կը ցոլանային արմաւենքք : ... »

« Եւ ահա նաւուն կողերն կ'սկսին
շարժիլ՝ որոց շարագուշակ ճարճատիւնը
մինչեւ մեր ականջաց մէջ կը մտնէ :
Շարունակենք . « Եւ հետուն հորիզոնին
« վրայ , աւագէ դաշտաց մէջ , կը մը-
« ռընչէ գետն ահեղագոչ և անդին ,
« ծովուն վրայ կ'երերան նաւուն երկու
կայմերն : ... »

« Մի նոր ճարճատիւն , այս անգամ
ամբողջ նաւն կը շարժի , որ երաժշտա-
կան գործոյ մը նման կը հնչէ : Պահա-
կը կը գոչէ մեծածայն . « Ելէ՛ք , ար-
թուն կեցէ՛ք : » և ամէն ոք անկողնէն

գուրս կը ցատկէ , փութանակի կը հագ-
ուինք . հրացան և պարկ ի ձեսին կ'առ-
նու և կուրօրէն կամուրջին կողմը կը
վազէ :

« Եւ մարդ լսելեաց զգայարանքին մի-
ջոցաւ կարող կը լինի իւր շուրջ գտնը-
ւոյ տարերաց ահաւոր մարտն լսել , ո-
րովհետեւ կը գտնուի մի այնպիսի խո-
րին մթութեան մէջ , զոր ո՛չ մի կան-
թեղ կրնայ լուսաւորել . ձեանց կոյտե-
րըն կ'սկսին շարժիլ մոնջելով և քայ-
քայուելով նման քաղաքի մը որ աւե-
րակաց կը վերածուի մէկ ակնթարթի
մէջ , մերթ ընդ մերթ . կը լսենք մի քա-
նի մրմիչիւններ , և ահա՛ , ամէն ինչ
հանդարտութեան մէջ կը մտնէ :

« Ավասո՞ս , սկիզբ մ'է այս : Ժամա-
ցոյցին սլաքն երբ աւարտէ իւ շրջանն ,
միեւնոյն երեւոյթք կրկին պիտի երե-
ւին , առաւել աղետալի քան զառաջինն :

« Նաւը պաշարող սառնամանիքն հա-
լոծ են . նորանոր կոյտեր կը կալմուին .
ըլլրակաձեւ ոստեր կը կանգնին ուղղա-
ձիգ ովկէանէն դուրս :

« Այս հոսանաց մէջ տեղ կը մար-
տընչի տարաբազդ Թէկէթօֆ , 37⁰ աս-
տիճանէն աւելի ցրտութեան մը մատ-
նուած , սպասելով այն ահաւոր փայր-
կենին , յորում սառնակոյտերն պիտի
ճեղքուին զինք կլանելու համար :

« Բայց տեսին կը փոխուի , տարե-
րաց ճակատամարտը . կը գադրի . բո-
վանդակ բնութիւնն մեր շուրջը անշարժ
և կայուն կը մնայ : Մի քանի վայրիկեան-
ներ կը բաւեն մեր դաշտն կուտակեալ
և ջախջախնեալ սառերու վերածելու հա-
մար : Ամէնուրեք կը կանգնին դիւրա-
բեկ և շարժուն սառնակոյտեր , որոց
միջեւ մահատիալ և շարժուն անդունդ-
ներ . գոյութիւն ունին . ընդ որս տե-

սանելի կը լինի ծովս լուսնոյ տրծամիտ-
զօծ ճառագայթներն , ամսոց մէջէն կը
լուսաւորուի ազօտ իմն այդ աւելեալ
դաշտն : Խաբուսիկ հանգիստ , զոր կըր-
նայ վրդովել ամէն վայրկեան , մի նոր
յեղաշրջում ուսուցներու :

[Հարունակելի]

Pumpkin.

Ա · Գ · ՄօԶԵԱՆ

—•—•—•—•—

ՀԱՍԱԴՈՑ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ

b r a h u a q e w h

b1

ԱՐԱՐԱԿԱՆ ՏԵՂԵԴԸ

•ԳԼՈՒԽ Ը

Ա. ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ. Վ.Ա.Բ. Հ.0.303

Տարութակութիւն . 6 թիւէն

Ս . Հրեշտակոսկետի վանուց եկեղեցին երկու մասի բաժնուած է , առաջին մասին մէջ է Մկրտութեան աւազան , յիշատակի Ծածի պաշի Մահտեսի Վարդան աղայի , և մի սեղան կայ՝ պատարգամատոյց , յանուն Զարշարանաց Յիսուսի , Քրիստոսի . ոյս մասի պատերն զանազան պատկերներով զարդարուած է , և կայ մի ջրհոր որ կը լեցուի անձրւեւի ջրով :

Երկրորդ մասն է բուն եկեղեցին, չորս
սիներու վրայ կառուցեալ, եկեղեցւոյ
երկայնութիւնն է 40 ստուաչափ, լայ-
նութիւնն 28 ստուաչափ։ Երեք խորան
ունի, աւագ սեղանն նուիրեալ է, յա-
նուն Ս. Աստուածածնայ, աջակողմեանը
յանուն Գարբիէլ Հրեշտակապետի, եւ
ձախակողմեանը՝ յանուն Միքայէլ Հրեշ-
տակապետի։

Սոյն եկեղեցին առաջին անգամ նորու-

գութիւն տեսած է Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի ժամանակ, և աւանդատունըն մեծցուցած, ուր կանգնեց նաև մի պատրազամատոյց սեղան, յանուն Ա. Հռիփսիմէ կուսին, այս նորոգութիւնն եղած է 1725ին: Իսկ վերջին անգամ նորոգուած է 1848/ն Երուսաղէմացւոյ Կիրակոս Պատրիարքի օրով:

Եկեղեցւոյն հիւսիսային արեւմտեան
անկրւնն է Տէրն մեր Յիսուսի Ալաջին
Բանքն , որ այժմ գեղեցիկ մատուռ մըն
է պատարագամատոյց , ճիշտ Ս . Յակով
բայ Եկեղեցւոյն մէջ գտնուած Ս . Գըլ-
խաղթի ձեւով : Այս մատուռն յատա-
կօք և ներքին շրջապատօք կծեայ քա-
րով գեղեցկակերտ յօրինուած է :

Եկեղեցւոյ արտաքին դրան գիմացը
դուռը մը կայ, որ կը տանի Մայրապե-
տաց բնակութեան կրկին թաղն:

Վանքին պարսպին հիւսիսային դռը-
նէն և ապա երկրորդ դռնէ մը անցնե-
էլ յետոյ Հայոց թաղերը կ'երթուի :
Այս երկու դրանց մէջ աեղի անցքին մէջ
աստիճաններով ելնելու յարկ մը կը
տեսնուի , որ Ս . Յակովբեանց վանուց
կողմէն Երուսաղիմայ Հայ ժողովրդեան
օրիորդաց յատկացեալ դպրոց է . հիմ-
նարկուած 1861 ին , ծախիւք Նախիջե-
ւանցի Շուլգովին ազգառէր Կարա-
պետ աղայի , որուն յիշատակարանն
դպրոցի հարաւային պատին արտաքին
երեսն գետեղուած է :

Դպրոցին մէջ 50—60ի չափ աշակեր-
տուհիք կը գտնուին , որոնք բաց ի զա-
նազան ասեղնագործութենէ , կ'ունանին
իրենց Մայրենի լեզուն , Քրիստոնէա-
կան վարդապետութիւն , Ս . Պատմու-
թիւն և Թուառանութիւն :

Երտւսաղիմայ Հայ ժաղովրդեան յատ-
կացեալ է այս ի ինչպէս նաև մանկանց
դպրոցի տարեկան ամբողջ ծախքն կը

Հոգայ Ս. Յակովեանց վանուց Միաբանութիւնը վանական արկղէն :

Հարուսակելի) ՏՐԴԱՏ ՎՐՊ. ՊԱԼԵԱՆ

ՀԵՂԴԻՆԵ

ՏԱՐԿԱՆՑ ԿՈՉՈՎԸ

Թարգմանեց ի Երևան. ՏԻԿԻՆ ՇՈՂԱԿԱԲ Յ. ՏԷՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Պայման . ՆՇԱՆ Կ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Փոքրիկ աղջկանց և տղայոց ընթերցանութեան արժանի խիստ ընտիր բարոյավէպ մ'է, զոր Փրանսերէնէ ի Հայ վերած երկ՝ կը նուիրէ Ազգին՝ նորա Ազնուուհի թարգմանիչն :

Աւելըրդ կը համարինք աստ գովեստ-
ներ կարդալ սոյն գեղեցիկ բարոյավիչ պի-
մասին՝ այլ միայն կը խրատենք մեր
փոքրիկ և ազնիւ ընթերցողներն որ
փութան մէկ մէկ հատ գնել սոյն գըր-
քին, և յայնժամ պիտի տեսնեն թէ՝
իւրեանց վճարած 100 փարան ի զուր
չ'են վատնած, այլ փօխարէնն հարիւ-
րապատիկն ստացած են:

Կեդրոնատեղին է հանդիսիս տպա-
րանն ,և կը վաճառուի ամեն հայ գրա-
վաճառաց քով։ Դին 100 փարա։

ՀՈԿՏՈՒՄՆ ԹՀԻ 44 ՀԱՆԱՔՈՒԹԻՒՆ

ξυθι — θυθι

Լուծեցին Պարնևալի Մ. Յ. Արայիսիան :

A decorative horizontal border element located at the top of the page. It consists of a repeating pattern of small, stylized shapes: a circle, an oval, a four-petaled flower, another oval, and another circle, followed by a series of smaller dots.

ՀԱՅԾՈՒՄՆ ԹԻՒ 42 ՀԱՆԵԼՈՒԿԻԿԻ

ՊԱՆՐԻ ԾԱԿԵՐԸ

ԱՐՏՈՒՐԱՏՔՐ Ա. . ՍԱԳԱՅԵԱՆ

ՏԵՐԱՊԵԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ. ՊԵՐՄԵՔԵՐԵԱՆ Կ. ՊՈՂՅԱՆ, ԵՎԱՀԻ ԶԱՎՐԻՔ: ԲԱՌԱՏԵԱԲ ՐԱՆ 61

ՀԱՆԵԼՈՒԿ 14

Նմ կենաքի մի կատաղի ,
Երեմն ալ հեզ նման գտուի .
Եթէ կըսրես դու իմ ոսեր ,
(Զայս ընելու մի՛ երկլնչիք)
Պիտի լինի լոկ իմ իրան ,
Այդ ոսերուս պատսպարան .
Իսկ ոսերէս 'Տի զոյսնայ ,
Նախատանաց մի առարկայ :

ՀԱՆԵԼՈՒԿ 45

Վեր բարձրացնուր դու քո չեր ,
Զիս կը տեսնես ի մէջ յեթերս .
Բարձէ՛ք փայլըս կ'իջնեմ յերկիր ,
Եւ տամ ձեզի պերքեր բնիշիր :

ԳՐ • ՏԵՐ ԳՈԲԻ • ԱՏԻԼԵՈՆ

ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՑ

Կը Հրատարակուի տեսք առ տեսք 46 երեսէ
բաղկացեալ 15 օրը միանգամճ Տարեկան դինն է
կանիկ 30 զշ արծ ։ Աէճիս Պօլայ համար ։ — Գտ-
ւառաց համար 40 գահէկան ։ Ի բութի Ռուսաս-
տանի համար ։ — Մէն մի տեսքակին դինն է
50 փարայ ։

բաժանորդագրութեան տեղերն են՝ կ. Պօլի-
էսկի Զապաթիէ ճատաէսի, թիւ 61. Հանդիսիս
խմբագրատունը. — Լամուռջի գլուխի զրավաճառ-
Պօլոս և Յակոբ աղայից խանութները.՝
Սդրիանուպօլիս. — Արամ էֆ. Արյանձեան.
Գահիրէ. — Յառաջդիմասէր բնկերութիւն.
Երջնկա. — Մեծ. Արհրան էֆ. Աստուրեան.
Խօզկաթ. — Միհրան էֆ. Գիւրբենեան.
Զմիւրանիս. — Աւուն մասիրց Ընկանառութիւն.
Խիթիլզ. — Մեծ. Խոմք. Աղքեւը Հանգիսի.
Մանիսա. — Մասնամիւր Աւուն մասիրց Ընկ.
Մարտուսն. — Յ. Թ. էֆ. Գայանեան.
Նիկոնիդիս. — Յակոբ էֆ. Տէր Ազարեան.
Ուստոսթյոյ. — Ուստոքն էֆ. Գուշնձեան.
Սամոն. — Միհրան էֆ. Գիւրբենեան.
Սեբաստիա. — Նշան էֆ. Վահամիզնեան.
Խմբէրօրօլ. — Արք. Օգտէնտիս բնչ. Կողչակնեն.
Տրապիզոն. — Նշան էֆ. Գայանեան.
Օբրու. — Մեծ. Յովհ. էֆ. Արյանձեան.